

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Յ Ա Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌՆԵՐԸ»

Այս բառերը՝ Յարութեան մեծ տօնին մէջ, մեր միաքերը բնագոյրէն անգամ մը ևս կը սեւեռեն կեանքի և մահուան մեծ խորհուրդին: Վաստի ենք թէ անոնք նոյն իսկ, որոնք չունին ստոյգ հաւատքը Յիսուսի մեռելներէն Յարութեան, որոնց մտածումը շօշափելիէն և նիւթէն անդին անատակ է թե բանալու, կ'ունենան կարելի հաւատքը Յարութեան, երբ Զատիկի առաւօտը ծագի երկրի վրայ, և հաճոյքը՝ մտածելու թէ մէկը վերջապէս մեռնող միլիոններէն, բացած է վերստին գոցուող գերեզմանը, և ապրած՝ երկրի վրայ:

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց».

Այս կը նշանակէ թէ մարդուն յաւիտենական թշնամին՝ մահը, պարտուած է այլևս, և թէ մարդուն ճակատագիրը մտած նոր փուլի մը մէջ:

Այս սխրալի մտածումով կը լեցուինք Յարութեան օրուան հետ, և այդ զգացումը աւելի քան սիւստարար է ցաւերու և անկարելիութեանց այս աշխարհին մէջ: Զատիկը ծագած օրն է տարուան, որուն մէջ, կեանքի ղեղեցկութիւնը և Աստուծոյ սէրը այնքան հրաշալիօրէն կ'ապացուցուին, թէ մահը վերջ մը չէ մեր օրերուն, այլ փորձառութիւն մը՝ դադրած այլևս տխուր ըլլալէ, վիճակ մը միայն, ծնունդ տալու համար ուրիշ վիճակի մը:

Յարութեամբ եղած խոստումը կ'ապացուցանէ թէ շարունակուող կեանքը որ պիտի անցնի մահուան փորձառութենէն, կրնայ շարունակուիլ մահէն անդին, և այս նոր կեանքը վերջ չունի այլևս: Այս ամօքիչ մտածումին մէջ մահը կը դադրի ըլլալէ սոսկալի վերջը կեանքին, մութ պատը որուն առջև կը վերջանային մեր երազներն ու իղձերը: Յարութեան հաւատքով, ոչ միայն ապագայ մը կ'երեւի գերեզմանէն անդին, այլ նաև կայ հոն մեզի սպասող Մէկը, որ հոն գացած է այն ուղիէն՝ ուրկէ պիտի անցնի մեզմէ իւրաքանչիւրը:

Քրիստոս իր մահով յայլած է մահուան, և մեզմէ իւրաքանչիւրը պարտի անցնիլ այդ մահէն, և յարութենէն, անմահութեան երթալէ առաջ: Քրիստոսի գործը այս աշխարհին մէջ կարելի է նկատել ամէն բանէ առաջ իբր այս յաղթանակը, իբրև պատրաստութիւն Յարութեան և Յաւիտենական կեանքին:

«Քրիստոս յարեաւ...»

Այս հաւատումը մեծ ուրախութեամբ կը բխի մեր հոգիէն, վասնզի ապահովութիւնն է անիկա մեր անմահութեան, կապուած՝ Քրիստոսին: Ասկայն

այս սերտութիւնը չի ծնիր մեր մէջ մեր ապագայ ստոյգ գոյութեան համար միայն, այլ նաև անոր մէջ նորոգուած կեանքին: Գերեզմանէն անդին մեզի կը սպասէ ոչ միայն յաւերժութիւնը, այլ նաև նորոգութիւնը, «փառաւորում»ը կեանքին, Առաքեալին բառով: Յարութիւնը այս կերպով կը բնայ մեզի կեանքի հորիզոն մը, օժտելով մարդը նոր նկարագրով: Նորոգուած մարդը, նոր աշխարհի մէջ: Այս իրականութեամբ միայն կը լուսաւորուի Քրիստոսի մահուան վրայ տարած յաղթանակին իմաստը:

Յարութիւնը ուրեմն օյժն է իրացած անմահութեան, անձնանորոգման, և Քրիստոսի ներգործիչ ներկայութեան:

Անձնական անմահութեան գաղափարը օտար էր հիներուն. Հրէից մօտ նոյն իսկ, վերջերք՝ երբորդ դարուն միայն ի յայտ կը բերուի: Իսկ Յոյներու համար հողին կուգար հոգեկան աշխարհէ մը, հոս կ'ապրէր առժամանակեայ, յետոյ վերադառնալու համար իր սկիզբին: Մինչ քրիստոնէական մտածումով՝ հողին աստուորն ալ անդենականին կը տանի փառաւորելէ վերջ գայն:

Հին աշխարհի հասկացողութեամբ, մարդու և տիեզերքի ճակատադիրները բաժնուած էին. Յիսուսի յարութեամբ անոնք կը միանան: Յարութեան իրականութեան մէջ յաղթական մահուան պարտութիւնը կը զգացուի: Յարութիւնը այլաբանութիւն մը չէ, այլ իրականութիւն մը, ան պատուած է այլևս ընդմիշտ մահուան վարագոյրը, և միացուցած իրարու, կեանքը՝ անմահութեան, և ժամանակաւորը՝ անժամանակին:

«Քրիստոս մեռաւ և Յարութիւն առաւ մեզի համար՝ սովբեցնելու մեզի թէ սրպէսզի կարենանք յարութիւն առնել իրեն պէս, պէտք է զիտնանք և կարենանք մեռնիլ իրեն նման»: *St. Paulus in 1. Cor. 15. 20-22. 1938. ՎՅ*

Յարութեան հրաշքը մեծ լոյս կը սփռէ գերեզմանէն անդի կեանքին վրայ. պէտք չէ երկմտիլ անոր ճշմարտութեան, վասնզի անոր վկաները դիւրախաբ մարդեր չէին, անոնք գայն տեսնելէ, շօշափելէ և անոր հետ խօսակցելէ վերջն ալ տակաւին կը թերահաւատէին. «և ոմանք երկուացան»:

Զկայ արգարև պատմական դէպք մը, որ հարուստ ըլլայ ներքին ու արտաքին այնքան ապացոյցներով, որքան Յիսուսի Յարութիւնը:

Եւ սակայն մեզմէ շատերուս համար տեսանելիէն անդին ոչինչ գոյութիւն ունի, մեր դարու նիւթապաշտիկ մտածումներով աղոթուած սերունդը կ'անզիտանայ անդենականը, գայն մարդոց միտքն ու հողին յոգնեցնող կրօնական ցնորք մը նկատելով միայն:

Ոմանք՝ և քիչ չէ թիւը անոնց, կը կարծեն թէ անդենականին հաւատաքը կը պզտիկցնէ կեանքին արժէքը, ջլատելով իր ուժերը երկրի վրայ, մինչդեռ ընդհակառակն անոր կ'ընծայէ անդիմադրելի մեծութիւն մը: Ի՞նչ կ'արժէ մարդը, ի՞նչ կ'արժեն իր խօսակցներն ու իր ձեռքը, իր գործերն ու սէրերը, եթէ անցնող վայրկեանը որ այս աշխարհի կեանքն է, իր հետ կարենայ տանիլ այդ ամէնը: Եթէ այս աշխարհն է լոկ մեր բաժինը, եթէ այս երկիրն է մարդուն միակ հայրենիքը և ժառանգութիւնը, այն ատեն կեանքը բնաւ իմաստ մը չունենար, անիկա առեղծուած մը կը մնայ, այնքան անզուրկ որքան անլուծելի, պէտք է զրել անոր դրան վրայ այս թախծազին բայց՝ ճշմարիտ խօսքը Առաքեալին, «առանց Աստուծոյ, առանց յոյսի»:

Լ'նդհակառակն սակայն, բայց անդենականին դուռը, ըսէ՛ թէ մարդկային կեանքը ճամբորդութիւն մըն է աշխարհէն յաւիտենականին, ըսէ՛ թէ հայրենիք մը կայ այս կեանքէն անդին, և թէ իւրաքանչիւր օրը վախճան մը և սկիզբ մըն է միանգամայն, այն ատեն սիրոյ և ծառայութեան իւրաքանչիւր արարքը նոր արժէքով պիտի երևի, և կեանքի նեղութիւններն ու դժուարութիւնները բնաւ պիտի չյուսահատեցնեն զմեզ:

Կերեզմանը սկզբնակէտը եղաւ Յիսուսի գերազոյն կեանքին, և անով՝ մարդկային կեանքին: Հոն ուր վերջացած կը կարծուէր իր կեանքն ու գործը, նոյն այդ թափուր գերեզմանին մէջ՝ վերանորոգուեցան անոնք զօրաւոր ու հրաշալի իրականութեամբ: Եթէ կարենանք հաւատալ այս իրականութեան, մահը կը դադրի ըլլալէ մեզի համար վերջ մը կեանքի, և կը դառնայ սկիզբ մը նոր վիճակի մը՝ մահով սկզբնաւորուած:

Եւ սակայն Յիսուսին յարութիւնը մահուան վրայ տարուած յաղթանակ մը ըլլալով հանդերձ, է նաև երկնայնացումը աշխարհին և աստուածացումը մարդուն: Այս մեծ հասկացողութեամբ գերեզմանէն անդիլ կեանքը գերմարդկային կեանք մը կը դառնայ, որուն փորձառութիւնը աստէն չհնք կրնար ունենալ, բայց նախազգալը տրուած է մեզմէ շատերուն: Մարդուն ապագայ կատարեալ և լիալիր կեանքին վրայ այս վստահ մտածումը զմեզ կը սողորէ մեր ապագային պատրաստութեան խորհուրդով, և իցիւ թէ սողորէր մանաւանդ անոր հաստատուն կամքովը:

Յիսուսի յարութիւնը այլաբանութիւն մը չէ, այլ իրականութիւն մը, որ պատուած է այլևս մահուան վարագոյրը, և միացուցած իրարու ընդմիջու կեանքը անմահութեան, և ժամանակաւորը անժամանակին: Քրիստոսի ճշմարիտ յարութիւնը իր Եկեղեցին է, անոր կազմաւորած քրիստոնէական կեանքը, և անկէ ծնած տիեզերական քաղաքակրթութիւնը:

Սերմանուած, ու վերընձիւղած ցորենածառն է Քրիստոս՝ իբր հաւատք և կեանք, որ դարերէ ի վեր կ'աճի և կը զարգանայ իր Եկեղեցիով, պարպուած գերեզմանի խորհուրդին մէջ:

Յարութեան տօնը փառաբանող այս սողերը հարկադրաբար տառապանքին շեշտով մը կ'ընթանան, որքան ատեն որ տօնին տիրական մտածումը՝ մահուան յաղթանարումը, աւելի քան երբեք խնդրական կ'երևայ այսօրուան մարդկութեան մէջ:

Եւ սակայն մեր պարտքն է աւելի քան յուսալից մնալ Քրիստոնէութեան գերազոյն պատգամին, և հաւատալ օրուան՝ ուր մարդը Աստուծոյ օգնութեամբ, միանգամ ընդ միշտ և վերջնապէս զգեսնէ պիտի մահուան բռնութիւնը, և զմեզ պիտի ընէ արժանի իրապէս արժեւորելու ամենէն մեծ նախադասութիւնը մեր կրօնքին:

«Քրիստոս յարեալ ի մեռելոց»:

ԽՄԲ.

